

մասնաւորապէս կագիպտոս , եղները դրեթէ միշտ սրբազն պատիւ մը ունեցած ու պատուաւոր բաներու գործածուած էն . նոյն մեծարանքը կ'ընդունի նաև եաքը լիափէթի ու Տավիւրի երկիրներուն մէջ . և իրաւ որ մէկալ հասարակ եղներէն կարծէս աւելի իրաւունք մը ունի աս աւելորդապաշտյարգութեանցը , որովհետեւ իր օտար ու անսովոր կերպարանքը աւելի տպաւորութիւն մը կ'ընէ մարդուս մոռքին մէջ : Իսկից զատ նաև երկրցոց ասոնց ցեղին վրայ ունեցած հին աւանցութեամբը սրբազն բան մը կը սեպուին իրենց աչքին առջելը . վասն զի ինչպէս Ծալաս գերմանացի երեւելի երկրախօսը կը զրուցէ , աս վայրենի խումբերը՝ լամաներէն կամ քուրմերէն զոհուած ընտանի եաքերէն առաջ եկած էն . զորոնք քրմերը Պուտհու ըսուած սրբազն լերան մօտիկները՝ որ գրեթէ Ալթայի ընդարձակ գօտուցն կեղրոնն է , ուրիշ կենդանեաց հետ մէկտեղ ողջ ողջ ձգեր են լերան Ոգոյն նուիրելով :

ՀԱՄԱԴԻՕՍ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Զ.

ԱՌԱՋԻՆ ԴԱՄ

Երկրիս ստեղծման առաջին վիճակը :

ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԸ շատ ապացոյցներով կը հաստատեն՝ թէ երկիրս առջի ստեղծուած ատենը բորբոքած ու հալած գունտ մըն էր , և այսպէս բորբոքած ըլլալուն ան նիւթերն որ սաստիկ ջերմութեամբ կը ցնդին , ինչպէս են ջուրը , ծծումբը , նաւթը , կապարը , զինկն ու սնդդիկը , բոլորը շոգի գարձած երկրիս վրայ թանձր մէթնորոտ մը կը ձեւանային : Իսայց երկրիս տիեզերաց մէջ իր շըջանովը գառնալուն սկսաւ իր երեսի ջերմութիւնը կամաց կամաց ցըրուիլ , և ամենէն վրայի մասունքը պնդա-

նալով ձեւացան պլուտոնական ըսուած ժայռերը . աս երկրիս ներքին կեղեր կրնանք ըսել երթալով հաստընալու հետ է , որովհետեւ որ երկրիս միջուկին հալած նիւթն ալ երթալով կը պաղի . բայց աս պաղիլը երկրիս երեսին բարեխառնութիւնը չկրնար փոխել , որովհետեւ այնպիսի աստիճան մը հասած է , որ տարուէ տարի երկրիս իրմէ ցըրուած ջերմութիւնը՝ հաւասար է արեւն ընդունածին հետ : Լափլաս երեւելի աստղաբաշխը Ճիշդ հաշուով ցըրուցած է՝ թէ երկրիս միջին բարեխառնութիւնը Ճիպպարքոս աստղաբաշխին ժամանակէն 'ի վեր և ոչ մէկ աստիճանին 1710 տարբերութիւն ըրած է : Պուլրիէ անուանի երկրաչափն ալ ցըրուց թէ աշխարհքս հազարաւոր տարի ալ տեէ , անոր ալուցքին պաղիլը մէկ աստիճանին 1730 աւելի չկրնար ցածրնել երկրիս երեսին ջերմութիւնը , և թէ 30,000 տարի անցնելու է որ երկրիս ներքին ջերմութիւնը 30 մետրոնին 172 իջնայ :

Երկրիս առաջուց հալած նիւթ ըլլալուն շատ ապացոյցներ կան , որոնցմէ առջինը կրնայ սեպուիլ իր կլոր ձեւը երեւոներուն տափկածութիւնը . վասն զի յիրաւի կը տեսնենք որ լցծ մարմին մը իր առանցքին վրայ դառնալու ատեն կլոր ձեւ կ'առնէ , և որովհետեւ ամենէն սաստիկ կեղրոնախոյս զօրութիւնն ալ երկու բեւոներէն հաւասարապէս հեռու եղած կէտին կամ թէ ըսենք հասարակածին վրայ է , անոր համար հոն տեղը աւելի կ'ուռի , ու երկու բեւոները կը տափկին : Ինաբանք և աստեղաբաշխը չէ թէ միայն նիւթական երեսոյթներէ , հապա նաև Ճիշդ հաշխներով ցցուցած են երկրիս կլոր ըլլալը , հասարակածին ուռեցքը ու բեւոնաց տափկութիւնը . և աս երկու տրամագծերուն տարբերութիւնը գտեր են 42,000 մետրոն . կամ թէ ըսենք երկուքին համեմատութիւնը $\frac{3}{2} \frac{4}{5}$ կամ $\frac{1}{3} \frac{1}{5}$ ինչպէս որ առաջ ցցուցինք : Այս դիտողութենէս կը հետեւի , թէ ուրեմն երկրիս բաղկացու նիւթերը միշտ հաստա-

տուն մարմնոյ գոյաց ութիւն չունեին , ինչպէս որ հիմա կը տեսնենք . հապա լոյն ըլլալով՝ երկրիս օրական շարժման քէն առաջ եկած կեղրոնախոյս զօրութեան կը հպատակէին , և աս ձեւս առնելէն ետև պնդացան :

Երկրիս առաջուց լոյն ու հալած նիւթ ըլլալուն երկրորդ ապացոյցն է կենդրոնական ջերմութիւն բառածը . վասն զի փորձը կը ցուցընէ թէ եղանակ կաց բարեխառնութեան փոփոխութիւնը և արեւուն տաքութիւնը երկրիս երեսէն միայն քիչ մը տեղ ներս կը թափանցեն , և քիչ մը խոր իջնենք կը տեսնենք որ հոն տեղի ջերմութիւնը ամենեին անփոփոխ է , ու ամառ ձմեռ երկրիս երեսին միջին բարեխառնութեան հետ հաւասար : Ի՞նչ անկէց քանի որ վար երթանք աս կարգը կը փոփոխի , այսինքն խորութեան համեմատ ջերմութիւնն ալ երթալով կը սաստկանայ . այնպէս որ ինչուան հիմա եղած փորձերէն կ'երենայ թէ ամէն մէկ 33 մետրոն խորութեան ջերմութիւնն ալ 1° կ'աւելնայ : Ի՞սկէց կը հետեւի որ եթէ 3,000^ր (374 լեքա) կայուն բարեխառնութենէն վար որ իջնենք՝ 100° ջերմութիւն պիտի գտնենք , որ բաելէ եռացած ջրոյ աստիճան : Այս թէ որ ջերմութիւնը նոյն օրէնքով աւելնալու ըլլայ , (որն որ չենք գիտեր , բայց հաւանական է որ երթալով աւելի սաստկանայ) 20,000^ր (5 լեքա) խորութեան մէջ 666° ջերմութիւն պիտի ըլլայ , որով գայլախազներու մեծ մասը հալած պիտի գտնուին . իսկ երկրիս կեղրոնին մօտ 6,366,000^ր խորութեան մէջ 200,000° ջերմութենէն աւելի որ մեր խելքէն մտքէն ալ վերէ , այնպիսի ջերմութիւն մը որով ամէն մարմին կրնան հալիլու ցնդիլ :

Ի՞սկէց ահա կը հետեւի , թէ ուրեմն երկրիս առաջ հալած նիւթ մըն էր , և ետքը վրայի ջերմութիւնը ցրուելով երեսը պաղեցաւ ու բարակ կեղեւ մը կապէց , որուն թանձրութիւնը և ոչ 20,000^ր կայ . որ երկրիս շառաւիզին հետ բաղդատելով որ է 6,000,000^ր ոչ ինչ բան կը սեպուի . կամ աւելի Ճիշդ

1 մետրոն շառաւիզ ունեցող գունափ մը վրայ Յ հազարորդամետր թանձրութիւն , որ մեր սովորական երկրագուն տերուն վրայ թերթ մը թղթի հաս . տութեան կը համեմատի :

Եթերոնական ջերմութիւն ըլլալ շատոնց իմացեր էին մարդիկ , բայց ետևէ չէին ընկած քննելու , իսկ հիմա կուան երկրաբանները շատ նիւթական փորձերով ալ աս բանս կը հաստատեն . և նախ ստորերկրեայ տեղերուն և հանքերուն տաքութենէն , որոնք նոյն իսկ ձմեռ ատեն այնչափ տաք կ'ըլլան , որ մէջի գործաւորները բոլոր մերկ կ'աշխատին . իսկ արդ արեւուն ու երկրիս վրայի ջերմութիւնը չէ հոն տեղը ազգող ջերմութիւնը . վասն զի այսպէս որ ըլլար , պէտք էր քանի որ երկրիս երեսը մօտենայինք , այնչափ աւելի տաքութիւն իմանայինք . ուրեմն աս տաքութիւնը երկրիս կեղրոնին է : Երկրաբանք աս բանս աւելի ստուգելու համար , այլ և այլ հանքերու բարեխառնութիւնը իրարու հետ բաղդատեցին , և տեսան որ որչափ հանքը խոր ըլլայ՝ ջերմութիւնն ալ այնչափ աւելի է : Ի՞մէն մարդ ալ փորձած տեսած է , որ չափաւոր խորութեամբ հոր մը բանալու ատեն գործաւորը կը տաքնայ կը քրտնի : Երկրիս կեղրոնին հալած նիւթ ըլլալուն ապացոյն նաև հրաբուխները , երկրաշարժները , այլեւայլ երկիրներու բարձրանալը , տաք աղբիւլները , ջերմուկները և այլն :

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՐ

Անգործարան արարածոց ձևակալը :

ԵՐԿՐՈՐԴ դարուն մէջ թէպէտ երկրիս երեսը սկսեր էր պաղել , բայց գեռ սաստիկ տաք ըլլալուն՝ գործարանաւոր արարածք չէին կրնար վրան գտուիլ . և նոյն իսկ անգործարաններէն՝ այսինքն մետաղներէն շատն ալ գոլրդի ձեռվ մթնոլորտի մէջ ցըուած էին : Ի՞նչ մէնոլորտին պաղելովը ասոնք ալ կամաց կամաց սկսան խտանալ վար թափիլ ու աւելի պնդանալ :

Րայց երկրիս մակերեւոյթը երբոր պաղելով անդաշաւ , ներքին բորբոքած նիւթը ընդարձակելով սաստիկ բռնութիւն կու տար դրսի մակերեւութիւն , և զանիկայ տեղ տեղ պատուելով դուրս կը վազէր կը տարածուէր և լաւայի պէս քարանալով երկրիս կեղեր աւելի կը հաստըցընէր . ասով երկրիս ջերմութիւնը աւելի կ'ամփոխուէր , և զգալի զովութիւն մը կը տիրէր մթնոլորտին մէջ , որով ջուրն ալ որ ինչուան ան ատեն գոլորշիի ձեռվ օդուն մէջ կեցած էր , խտանալով անձրե կը դառնար , և նոյն բորբոքած նիւթերուն երեսը հալեցընելով ու փշրելով , և ուրիշ նոր պաղած մետաղներուն հետ խառնուելով կը ձեանար նախնական ժայռերը :

Երկրիս մակերեւոյթը որչափ որ կը պնդանար , ներքին բորբոքած նիւթին ընդարձակուելուն ալ աւելի դէմ կը դնէր , և փոխանակ պատուտելու ինքն ալ կ'ուռէր ու կը բարձրանար աշխազին կամարներու ձեռվ , որոնցմէ ձեացան մեծամեծ լեռները , որ այնչափ աւելի մեծ էին , որչափ որ ներքին մշող զօրութիւնը սաստիկ էր : Ի՞ն ատենէն սկսաւ երկրիս խոր ու բարձր տեղերը , որոնցմէ առջինները ջրով ծածկուեցան , իսկ ետքինները բացը մնացին : Ի՞ն աս ատեն ձեացան ան նախնական ըսուած լեռները , որոնց գագաթները ինչուան հիմա աշխարհէրիս ամենէն բարձր կէտերը կը սեպուին . նոյն ատեն ձեացան նաև ովկիաննոսներն ու ծովերը և մեծամեծ լիճերը , որոնք որ ասկէց ետևի դարուն մէջ մեծ փոփոխութիւններ բերին երկրիս վրայ :

ԵՐՐՈՐԴ ԴԱՐ

Գործիատր արարածոց երևալը :

ԵՐՐՈՐԴ դարուն սկսան երևնալ նախ բոյսերն և անմիջապէս ետքը ծովային անսասունները . բայց աս դարուս մէջ ալ երկիրս շատ փոփոխութիւններ ունեցաւ : Լախ ան տեղուանքն ուր որ անուշ ջրերը լեցուեր էին զարմանալի

բոյսերով ծածկուեցան , որոնք խիստ սոսկալի կ'աձէին , որովհետեւ երկրիս ջերմութիւնն ալ դեռ շատ ազդեցութիւն էր իր երեսին վրայ . ինչպէս հիմա ալ կը տեսնենք որ տաք երկրի ջրային բոյսերը աւելի առաջ կու գան և ծառեր կը ձեանան , իսկ ընդհակառակն ցուրտ ու չոր երկիրներուն ծառերն մանր թուփեր կ'ըլլան . մէկ պատճառն ալ ան էր որ փճացընող կենդանիներ ալ չկային անուշ ջրերու մէջ որ զանոնք կրծէին ու ապականէին . որով բոյսերը ազատ կը մեծնային ու կը բազմանային ու ճախճախուտ տեղուանքը կը լեցընէին :

Ի՞ս դարուս հանքային ջրերն ու կուպրի տեսակ դիւրահալ հանքերն ալ շատ էին , որովհետեւ երկրիս երեսը դեռ ջերմըլլալուն շատ հանքեր նոյն ջրերով կը լուծուէին , և կուպրի ու նաւթի հանքերն ալ հեղեղաբար երկրիս ցած տեղուանքը ու լճերու մէջ կը լեցուէին . ասոր համար է որ աս դարուս մէջ ձեացած կը սեպուին այնչափ տեսակ քարացմունքները , և հանքածուխը՝ որն որ լուծելով կը գտնենք որ կուպրով տոգորուած փայտ մըն է , ուսկից ամբողջ անտառներ կը գտուին :

Ի՞այց երկրիս ներքին ջերմութիւնը շատ մեծ փոփոխութիւններ ըրաւ աս դարուս մէջ . վասն զի թէպէտ և հրաբուխներն ու այլեւայլ տեղերու պատըտիխները , առջի դարերուն պէս ստէպէտը էր , բայց նոյն բռնութիւնը , շատ տեղ երկիրները կ'ուռեցընէր , և ուր որ ծովէր համաքններ ու կղզիներ ձեացընելով , ջրերու բազմութիւնը իրենց մէջի արարածներովը ցամաքին վրայ կը թափէր . աս է աշխ ան ժժմակներուն ու խեցեմորթներու խաւերը որ աս դարուս հողերուն մէջ դիզուած կը գտնենք , նմանապէս սարսափելի սողուններուն մնացորդները , որոնցմէ շատը հիմա կորսուած են . մէկ խօսքով այնպէս ահաւոր էին աս դարուս ջրերու տեղափոխութենէն առաջ եկած փոփոխութիւններն ու աւերմունքները , որ 'ի սկզբան շատ երկրաբաններ է դարուն մէջ հանդիպած ջրեղեղէն կարծեցին . բայց

ինչպէս որ պիտի տեսնենք՝ անոնց մէջ կայ այնպիսի զանազանութիւն մը, որով ասոնցմէ բոլորովին կը տարբերին :

Այս երրորդ դարուս մէջ երկրիս, օդոյ և ջրերու վրայ եղած փոփոխութիւնները շատ մեծ ազդեցութիւն ըրած են իրենց մէջ բնակող գործիաւոր արարածոց վրայ ալ. բուսոց վրայ եղած փոփոխութիւնը արդէն վերը յիշեցինք, որոնցմէ շատերը հանքային ջրերով, զիւրավառ հանքերով և ջրերու զիրտերով ծածկուեցան ու քարացան. նրանապէս անասունք չէին կրնար դիմանալ ան օդին մէջ որ առաջ իրենց շնչառութեան յարմար նիւթեր ունենալով՝ երթալով զտուեր ու բարկրցեր էր. երկրիս երթալով պաղին ալ հարկաւ շատ վնաս տուաւ իրենց, ինչպէս նաև ջրերուն քաշուիլը ու ցամքիլը որոնց մէջ իրենք կը բնակէին :

Այս բաներուս օրինակը ինչուան հիմա ալ կը տեսնենք. զօր օրինակ աս տեղի օդուն վարժած կենդանին ուրիշ տեղ չկրնար ապրիլ կամ բազմանալ. երկակենցաղ կենդանի մը, զօր օրինակ՝ ինչուի կոկորդիլոս մը ցամաք երկիր չկը նար դիմանալ, ևս առաւել ծովու ծըկներն ու զեռունները և ուրիշ խեցիները. իսկ երկրին ջերմութեանը օրինակ աս է որ ատենօք Այսուպայի մէջ ալ կը զտուին եղեր առիւծ, վագր, ինձ ևն, որ ետքը կլիմային ցրտանալովը փաշացեր են, և հիմա միայն տաք երկիրները կը զտուին: Այս ասոնք են ան հին բուսոց ու կենդանեաց յեղերու ջնջուելուն երկրաբանական պատճառները:

ԲԱՍԲԱՆՈՒԹԻՒՆ

Տեսաբանութիւն:

Այս բան երկու տեսակ է. պարզ ու կրկնակ :

Պարզ մանրացոյցը ուրիշ բան չէ, բայց եթէ կորնթարդ ոսպնաձեւ մը. առարկան աս ոսպնաձեւին վառարանը կը դրուի. և թէ որ ան ոսպնաձեւին

մէկը նայի, աչքը առարկային շատ կը նայ մօտեցընել. վասն զի ոսպնաձեւը ձառագայթները բիբը ըմտած իրարու մօտեցընելով, բիւրեղային հիւթին վրայ գրեթէ զուգահեռական կ'ինք. նան, որով վառարաննին ցանցատեսա. կին վրայ կը հաւաքուի :

Եւ ոսպնաձեւը որչափ կարձ վառա. րան ունենայ, այնչափ աւելի կը մեծցը. նէ առարկան. վասն զի անանկով առար. կան աւելի աչքի մօտ կրնանք բռնել: Այս ոսպնաձեւը մինչև ամենապտիկ զնտաձեւ ալ կրնայ ըլլալ, որով առար. կան աշուլնուս խիստ շատ կրնանք մօ. տեցընել:

Բայց կրկնակ մանրացոյցին մէջ չէ թէ առարկայն կը մեծնայ, հապա. նայած առարկաներնուս պատկերը: Կրկնակ մանրացոյցին մէջ երկու ոսպնա. ձեւ կը գործածուի. մէկը առարկան մեծ. ցընելու համար, որ Այսարկական կ'ը. սուի. մէկալը որ առարկական ոսպնա. ձեւով մեծցած առարկային պատկերը նորէն կը մեծցընէ ու Այսամերձ կ'ը. սուի:

Այնրացոյցի տեսակ մ'ալկայ որ ա. րեային կ'ըսուի, որ առարկաները խիստ շատ կը մեծցընէ: Այսային մանրա. ցոյցովն ալ չէ թէ առարկայն կը աւե. նենք, հապա առարկային պատկերն որ ոսպնաձեւով կը ձեւանայ: Այսային մանրացոյցը խաւարասենեակին մէջ կը գործածուի. ու լցուը մանելու ծակին առջեւ ոսպնաձեւ մը կը դրուի. առար. կայն ոսպնաձեւին վառարանին մէջը: Առարկային պատկերը պատին վրայ մեծ մը կը նկարուի: Ա ասն զի այս պատկերը ոսպնաձեւէն աւելի հեռու է քան թէ առարկայն: Ուստի թէ որ ա. ռարկայի մը պատկերը մեծցնել ուզենք. պիտի ոսպնաձեւին վառարանը զնենք: իսկ թէ որ կ'ուզենք պատիկընել, ոսպ. նաձեւին վառարանէն հեռու կը դնենք:

Բայց աս տեսակ մէկ ոսպնաձեւով ա. րեային մանրացոյցը կատարեալ ըլլալ, որովշետեւ պատին վրայ նկարած պատ. կերը բաւական լուսաւոր չինկնար, որ որոշ տեսնուի. անոր համար պատիկ շար-